

7. 11.

# ԱՆԱԾԻՏ

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Ե Ա Յ

ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒՆԵՍԱԿԱՆ

Ե . Տ Ա Ր Ի


ՅՈՒՆԱՌԱՐ

ԹԻՒ 1

## ԴԵՄՔԵՐ

ՄԱՍՏԱԹԻՎԱ ԳՍՐԱԳԱՇԵԱՆ

Մատաթիա Դարագաչեան, որուն մահը կը հաղորդեն Պոլսոյ Թերթերը, մտաորակէս



զուտ միտք մը՝ երբ կարող էր երկայն աստիճանի վրայ դնու վառ ու գործօն լուսը արձակել շրջակայ մարդկութեան վրայ, այլ այն երջանիկ ու տրամաբանական մահերէն մին որոնք կուգան հանդարտօրէն փակել կեանք մը որ տուած է ամէն ինչ որ ունէր տալու եւ որուն այն եւս ուրիշ բան չի մնար բայց եթէ հանգչիլ յաւերժական անկողինը քաղցրութեանը մէջ ։ Կարագաչեան ոչ միայն շատոնց ի վեր զազարած էր արտադրել, այլ եւ այս վերջին Յ. Ա տարուան միջոցին իր մտաւոր ուժը, իր բովանդակ դիտակցութիւնն իսկ կորսընցուցած, մեքենական տարտամ կենդանութիւն մը լոկ կը քաշկրտէր ։ Վայրկեանը որ զինքը այդ պլուզու լուսատուերէն փոխադրել է բացարձակ խուարին մէջ, ցաւ պատճառելու բնոյթ չունի ինքնին ։ Այդ ցաւը մենք զգացինք այն պահուն երբ վարպետին միտքը իր վերջին կայծն արձակելով մարեցաւ, թողով միայն պաղ եւ անկենդան ապակին կանթեղին, որ այլեւս ինքնին օչինչ կը ներկայացնէր բայց եթէ անլուս ու բուռականը երբեմնի ջահին ։

Ինչ որ կը զգանք այս լուրին հանդէպ, երկրպագ պատկառանքի, հիացական խանդաղատանքի այն ամփոփումն է զոր մարդ կ'ուներ այն մեծ կեանքի մը համայնական պատկերն աչքին առջեւ բերելով ։ այս ֆիլիքեական մահը առիթ մը կը ստեղծէ որպէս զի ներքեւօրէն

արգէն քանի մը տարիէ ի վեր պարտած էր ապրելէ ։ Իր մահը այն կրկնապէս ցաւալի անգիտեցողութիւնն է որուն կը շքանդեն կանթու

քննենք ինչ որ եղած է. և ինչ որ ըրած էր  
այն գործիչը որմէ այլ ևս ուրիշ բան չի  
մնար բայց եթէ իր գործը, որուն զեւ Մտեր  
անցոր է :

Գարագաշան շատ կայեւոր տեղ մը կը  
բռնէ հայ բանասիրութեան մէջ — ասի յայտ-  
նի է ամենուն , և ամենէն անխտիր ընդու-  
նում և անսցում և կողմած բլլայով վի-  
եննայի Միխիթարեանց սան մէջ՝ որուն ամե-  
նէն հեղինակաւոր անդամներն մին եղաւ ա-  
տեն մը , մարդում՝ Նոր գիտութեան  
կուռ մեթոտներովը զոր այդ Տուեր առաջինը  
եղաւ ընդգրկող և մեր մէջ տարածող, Գարա-  
գաշեան : Վաթրեանի , Այանեանի , ինչպէս և  
Քերբէր Պատկանանի հետ — որ թէեւ ոչ Միխի-  
թարեան , մեր վիեննական գիտուններուն  
հետ կը բաժնէ այդ ուղղութեան առաջին ընդ-  
գրկողի պարծանքը : — Իր բովանդակ գործու-  
նէութեան մէջ առաջնորդուեցաւ սա միակ ա-  
մուր ու մաքուր համպունէն թէ գիտական  
աշխատութեանց մէջ ճշմարտութեան անկեղծ  
ու պարկեշտ հետ սխտղումէն ուրիշ մասնագու-  
թիւն կարելի և Ներելի չէ ունենալ և թէ  
այդ տիրական մտանոգութեանը անհրաժեշտ է  
զոնն զուտ գոացման մտորեցուցիչ մղումնե-  
րը՝ որքան ալ ազնիւ ու գեղեցիկ ըլլան :

Ինքն է որ Միխիթարեան սան մէջ գտնուած  
միջոցին , Գաթրեանի հետ կատարեց ոսկե-  
գարեան հայերէնի սանձանդումին կարեւոր  
գրեալը , և յետոյ զայն բացառեց իր ճեկա-  
րայիր ուսմանց սիրուն գործին մէջ : Միա-  
բանութեան հետանայէն ետքը, Գարագաշեան  
վերլուծական սիւնարտի մեթոտը կիրարկեց  
ուրիշ նիւթի մը, ի յոյս ընծայելով իր «Քննա-  
կան Հայոց պատմութեան» առաջին հատորը ,  
որուն մէջ, Գաթրեանէն յետոյ որ արդէն  
սկսած էր մեր անցեալ կիսնդին քառասնին  
ազմամուղջին մէջ ճշմարտախոյ յայտերը  
պարզընելու իր մէջ ճիշդ մը երեւան կը հաներ

— ճիշդ մը որ երբոյական բանասիրութեան  
ալ գնահատուած է, — մեր պատմութեան մէջ  
չիտակը սխալէն զատելու : Մեր հասարակու-  
թիւնը , աւանդութիւններու զեռ շատ սերտ  
կապուած , իր սրտին հանելի եզոզ սուտերը  
ճշմարտութեան նախընտրող, շատ գէշ ընդու-  
նելու թիւն մ'ըրաւ այդ գործին : սրբապիղծ  
մը հայնոյց մը , գրեթէ ազգադու մը նկա-  
տուեցաւ Գարագաշեան . ու այդ առաջին հա-  
տորին յաջորդները երկայն ատեն չկրցան  
երեւալ . իր կիսնդին վերջին շրջանին է որ  
Թիֆլիզի Հրատարակչական Ընկերութեան  
չորհուր անոնք յոյս տեսան . բայց այդ վեր-  
ջին երեք հատորները , գրուած այնպիսի ա-  
տեն մը երբ Գարագաշեանի միտքը արդէն  
յոցնութեան նշանները ցոյց կուտար , առաջի-  
նին արժէքը չուներ՝ թէպէտ նոյն ուղղու-  
թեամբ են յղացուած և չանկան մասեր կը  
պարունակեն :

Կարելի է ըսել թէ Գարագաշեանի բանա-  
սիրական գործունէութեան լիակատար վեր-  
թումին համար իր վիեննայի միաբանութեան  
զատուիլը վնասակար եղաւ : Իր այբուստը  
ճարելու համար Գարագաշեան յանձն տուաւ  
կատարել այնպիսի աշխատութիւններ որոնք  
անարժան են ճշմարտ գիտունի մը : Գաթրե-  
ան գրավճառանոցին հետ պայմանագրուե-  
լով , պատրաստեց կարգ մը դասագրքեր . (Աշ-  
խարհայբութիւն , Ս' Բրոց պատմութիւն , ևն )  
որոնցմէ միայն իր գրաբարի քերականութիւն  
ներն են որ արժէք մ'ունեն , կանոնաւոր ու  
յտակ մեթոտով մը յորինուած՝ գրաբարը  
հիմնովին գրացող անձ մը (թէպէտ անոնք պլ  
ունեն թիւր թիւն մը , այն էտր միայն Մեռ-  
րոպեան հայերէնը կ'ուսուցանեն , մինչ մեր  
արդի սերունդները՝ երբ անին հայերէնը կ'ու-  
սանին՝ պէտք է որ գրաբարին յաջորդաբար  
ստացած բոլոր ձևերուն վրայ ալ զազափար  
ունենան , քանի որ նախնաց գործեր կարգա-  
լու և ուսումնասիրելու՝ և ոչ թէ գրելու՝  
համար է , որ մեր օրերու մէջ պէտք է հին  
հայերէնը ուսանիլ) : Պոյսոյ հայ թատրոնին

իննդանու թեան շրջանին՝ Գարազպանն թարգմանած է կարգ մը խողեր՝ ոչ այնքան դեղարուեստական գործ մը կատարելու որքան դրամ պատկելու համար. վերջապէս երկայն տարիներ Պայտլ Լեուզի հրատարակած ձևեւտարերչընտանութիւն աշխատակցած է թարգմանական յօդուածներով, որոնք փարսխներով հետու էին իր ճիղէն, եւ իր համոզուած նիւթապաշտանաստուածի սկզբունքներէն : Այդ բոլոր աշխատութիւնները, ինչպէս եւ իր քաղաքային դասերը զպրոցներու եւ ընտանիքներու մէջ, իրեն շահեցուցած են շատ աւելի դրամ քան թերեւս ամեն ինչ որ շահած են բոլոր հայ գրադէաներն ու գիտունները մէկանց՝ իրենց զուտ մտաւորական արտադրութիւններով : Պ. Գուրգէն որ մտէն ճանչցած է Գարազպանը, Պուլտայ Վաղիկչին մէջ կը գրէ թէ Գարազպանն յաջողած էր մինչեւ 15000 ոսկի դիզել, — զուտ գործ մեր կոկոզապիզ աղնուաշտեաներն իսկ չուներն միշտ : Հոտ, Գարազպանին մէկ թերութիւնն է որ ի յատ կուզայ. գրամարտ ու կծծի էր «Գրնակցան պատմութեան» հեղինակը (ինչպէս որ Պ. Գուրգէն ալ կը հաստատէ մանրամասնութիւններով) : Իր ապրուստը ճարելու համար չէ միայն որ յանձն առած էր այդ մեքենական աշխատութիւնները, որոնց մէջ բարձր ու անկախ միտք մը պէտք չէ ինքզինքը լըզրճէ. դրամ «ղեզելու» համար էր միանգամայն. եւ կրցած է ալ զիզել, որովհետեւ շատ շահելով հանդերձ (մասնաւոր վեճեաբերօի աշխատակցութեանն որ իրատու կը վարձատրուէր) չափազանց քիչ կը ծախսէր՝ գրիթէ աղամարէն մը պէս ապրելով : Այդ խոշոր գումարէն զէթ մաս մը հտնարային գործի մը յատկացնելու, Հայոց մտաւոր կեանքը զարգացնող ձեռնարկի մը աջակցելու զազափարը երբեք չէ ունեցած, զազափար որ այնքան հաճելի պէտք է ըլլար մտաւորականի մը համար : Արդէն, ալինչի ծառայած է այդ հարստութիւնը, ոչ իսկ իր ծերութեան օրերուն իրեն նեցուկ ըլլալու, ըստ Պ. Գուրգէնի, այդ բոլոր կու-

տակուած ոսկիները հալած են ուրիշներու ձեռքին մէջ, հասանականարար այն անձերուն որոնց քով ի պահ էին դրուած : Բուն ցուաւին այս ամենուն մէջ, այն է որ Գարազպանն, իր ժամանակին մեծագոյն մտք փնայցընելով այդ անարժէք աշխատութեանց մէջ, չէ կրցած արտադրել ամէն ինչ՝ որ իր միտքը կարող էր ապ իբր գիտուն : Ժամանակի կուրուստէն զատ, այդ աշխատութիւնները անշուշտ վնասած են, — ամենք մը ալ կը վնասեն — իր մտաւոր կարողութեանց անայլայլ եւ բարձր մնալուն. եւ իր հուսկ ատարիներուն մտաւոր բացարձակ խոնջէնքը, որ իր վերջին արտադրութիւններուն մէջ արդէն բաւական զգալի է, — ստոր կրնայ վերադրուիլ, վնասքին կապուած մնալով Գարազպանն զուտ մտաւորական կեանք մը պիտի ունենար եւ իր բանասիրական գործը աւելի ընդարձակ, աւելի խորունկ եւ աւելի կատարեալ պիտի ըլլար անշուշտ : Եւ արդարեւ, իր ամենէն կատարեալ արտադրութիւնը սեկարագիր Ուսմանցնն է, իր միտքանական շրջանին մէջ գրուած :

Մտաւորական գործունէութեան զանազան ճիւղերու վրայ խորհրդածութեանց շարք մըն է այս գիրքը, ամուր լայն հմտութեամբ, կուտ ու յոտակ տրամաբանութեամբ յօրինուած : Լեզուն, Եզնիկեան լեզուին վրայ կաղապարուած, շուներ անոր երաժշտութիւնն ու անօրինակելի շնորհ, բայց պարզութեան, որու շութեան յատկութիւններ կան հոն որ պէտք չէ անտեսուի. ոճը զուրկ է փայլէ, բայց պայծառ, կոկիկ ու ժուժկալ շինուածք մ'ունի, մտածուածով առիւ եւ ամէն աւելորդութեան հազուադէպ մը ճոտմ արեւելցիականութեան մէջ, Լեզուին պատճառաւ մեր հասարակութեան մեծագոյն մասին անմանօթ մնացած այդ գործը, եթէ թարգմանուի աշխարհաբարի (եւ այդ բանն ընելով վիեննայի Միլիթարեանները իրենց նախկին ընկերոջ յիշատակին շատ սիրուն ծառայութիւն մը պիտի մատուցած ըլլային), մեր ուսանողներու համար օգտակար

բնթերցում մը պիտի կար ձր՝ զպագփարնէրու  
 ապիս ու թեամար . մտածմանց պաշտօտութեամ-  
 բը . հմտութեան ամբու թեամբն ու ոճին ու ժեզ  
 պարպութեամբը :

Այս իշուած գործերէն զատ , Գարագաշ-  
 ևան ունի նաև կարգ մը երկրորդական ար-  
 տագրութիւններ , հոսմելի ճիւղսք վասն տե-  
 եղերակիան պատմութեանին թարգմանու-  
 թիւնք սոկեղարեան լեզուով , կատարուած իր  
 եւ Գաթրճեանի կողմ . Լուի Ռասինի «Յա-  
 զագս կրօնիցի»ն ռամանս որ թարգմանութիւ-  
 նը , Վերու ետ ճարտասանութեանն , եւ րոպական  
 հեղինակներու նմանը որ թեամբ գրուած՝ ռու-  
 կեպարեան գրաբարով , Լաֆոնիսի առակնե-  
 բուն թարգմանութիւնը՝ միշտ մեռորդեան  
 հայերէնով : շատ մը բանասիրակիան յօրուած-  
 ներ Պոլսական աշխատք թիւթերու մէջ , ու  
 մասնաբարպէլ «Ըօրակ սոկեզն» զպարթեանս  
 սոկեզարեան գրաբարով թարգարուած Հանդէ-  
 սին մէջ , որ բոյս ահաւ 1886ն 1888՝ իր եւ  
 Պ Գո րգէնի անտրէնութեամբ եւ աշխատակ-  
 ցութեամբ :

Գարագաշեան , վ՛րջապէս , մեծ գերմուռնե-  
 ցած է Պայպ Հատպի վարչութեան նախա-  
 ձեռնութեամբ Աստուածաշունչի նախնեաց  
 թարգմանութեան՝ երբայկան բնագրին եւ  
 յու նախան թարգմանութեան հետ քաղցաու-  
 մամբ՝ սքբագրուած հրատարակութեան գործին  
 մէջ : Ինչ որ շտեմական է այս բարբիւնմէջ , այս  
 վերջին աշխատութիւնն է , ինչպէս եւ իր յօ-  
 դուածներու շարքը (որոնք հասարի մը մէջ  
 ամփոփուած՝ մեր բանասիրակիան գրականու-  
 թիւնը պիտի ճոխացնէին բնթերցման եւ ու-  
 սումնասիրութեան ալ մտի գլբւմ մը) «Աւ-  
 բուստ ճարտասանութեանը» զատարբը մըն  
 է , առանց ո եւ է ինքնուրոյն նշանակութեան ,  
 թարգմանութիւնները գործ են աւելի բանա-  
 սերի մը քան արուեստակաթ մը . ու Լաֆոն-  
 թիւնի առակներուն սոկեզարեան գրաբարի  
 վերածմ մը՝ բացի բու ախան թարգմութիւ թարգ-  
 մանութեան սխալներէ՝ արուեստագրական  
 սխալ մըն է ինքնին . որովհետեւ եթէ կայ

գործ մը որ գրաբարով չէր կր՛ար թարգմա-  
 նութիւն , այն ալ Լաֆոնիսի Առակներն է :



Անոնք որ ձեռնհաս են , պիտի յննեն Գա-  
 րագաշեանի զուտ գրական գործը , եւ պիտի  
 ցոյց տան ինչ որ անոր մէջ կայ ճիշդ ու  
 անճիշդ . պատմական ու բանասիրական աշ-  
 խատութեանց մէջ , ոչ ոք կրնայ յուսակնիլ  
 վերջնական ճշմարտութիւնը գտած բոլարու .  
 Մոսկնի պէս հակա մը անգամ իր կեանքին  
 վերջերը ինքն իսկ նկատեց իր տեսութիւն  
 ներէն ռամանց անճշգրտութիւնը՝ նորանոր իր-  
 զութեանց յաշտութեամբ : Բայց այդպիսի  
 աշխատութեանց մէջ կայ բան մը որ անկու-  
 բուստ է եւ միշտ գեղեցիկ ու կենդանի , առի  
 ճշմարտութեան անվերապաւն , անկեղծ , բոլո-  
 բանուէր ու մեծնագու՛ սերն է , եւ Գարա-  
 գաշեանի՛ իր զուտ գրական աշխատութեանց  
 մէջ՝ առիլ էր այդ սիրտը :

Իր գործին ամբողջութեամբ մէջ կը գրա-  
 նութի թերութիւն մը որ տեսանելի է նոյն իսկ  
 ոչ-մասնագէտներուն համար . այդ թերութիւնը  
 որ իր մէկ յտկութեանը՝ իսնպատասութեան՝  
 չափազանցութեան կը ծնի . այն «տարամերձ»  
 պատու մն է զոր ու իտուած էր սոկեզարեան  
 գրաբարին եւ որ զինքը սխալներու առաջ-  
 նորգած է թէ՛ ոչ-սոկեզարեան գրաբար գրա-  
 կանութեան եւ թէ՛ մերտեայ աշխարհաբա-  
 բին նկատմամբ : Մեռորդեան հայերէնի գե-  
 դեցիկն ու անմահ գլեւուն յետոյ , Գարագաշ-  
 ևան ալիս հերոսացած միացած է այդ լե-  
 զութն եւ զայն ալ տարող շրջանին մէջ , ար-  
 համարելով ամեն ինչ որ կար անկից զուրս՝  
 թէ՛ լեզուի եւ թէ՛ նոյն իսկ պատմու-  
 թեան տեսակէտով . իր այդ մտաւոր արամա-  
 գրութեանը շնչուած է իր կեանքին վերջին  
 կէսին մէջ՝ մասնաւանդ . հին «Մախառներու  
 մէջ իրմ կարողացած եմ յորուածներ որոնք  
 կոկիկն ու մաքուր (այսինքն անխառն) աշխար-

հարարով են դրուած . բայց զբարբին համար ունեցած իր պաշտամուռքը զինքը հետզհետէ մզած է ոչ միայն ոչ-նոկեղարեան շեղու ին ու գրականութեան նկատմամբ տարօրինապէս անաբգար ու անճիշդ քամակասնութիւնը, այլ եւ աշխարհաբարի ապագային եւ կողմութեանը վրայ ամենաթիւր ըմբոնումը մը . եւ եթէ ոսկեղարեան գրաբարի մասին իր տեսութեանց ինչպէս եւ պատմական քննութեանց մեթոտին մէջ համախոհ մնացած է միշտ վիիննայի Մխիթարեան տան՝ հետո՛ր ունէ՛ր զաւակն էր, աշխարհաբարի հարցին մէջ հեռացած է այդ տան ուղղութեանն որ՝ Այոնեանի մը մաղիստրական աշխատութեամբը կերտուած՝ ճիշդ էր ։ Գարապաշեան եզած է մին անոնցմէ որոնք չեն ըմբռնած թէ զբարբը իր պաշտօնը կատարած, իր կեանքին շրջանը աւարտած, եւ այլեւս շատոնց դադարած . կենդանի՛ գործիք մ՛ըլլալէ՛ մտաւոր արտայայտութեան , եւ որ իրենց գրաբարամուտութեան հրայրքէն զինովացած, ոչ միայն չեն հասցցած աշխարհաբարին տրամաբանական, տիրական, տիրիկեղի անտրամեջտութիւնը իբր արգի շայտութեան լեզու, այլ անոր ինքնուրոյն հրապոյրը, անոր կենդանի եւ նոր շնորհը, անոր թեթեւ ու գոյտը աղւորութիւնը չկրնալով նկատել՝ զայն արամարած են իբր դոհեթիկ, տկար ու այլանդակ վիժուկ մը ։ Եւ զարմանալին այն է որ այդպէս մտածողները այս անխնայատ արհամարհանքը ունեցած են , ոչ այն շրջանին երբ տակնկրէն բառերով խնդրուած, տակնկան քերականութեամբ ծավածուած , իրօք տգեղ էր ան ու զձեռն , այլ այն շրջանին երբ արդէն Մխաքեաններ , Գրիգոր Օտեաններ , Պէշիկթաշաշեաններ զայն յղկած , մաքրած , կոկած եւ հասցուցած էին զմայելի գեղեցիկութեան մը ։ Բայց այդ խու՛մը կ'անպտանէր աշխարհաբարը, պարզապէս օրով՛հետու ան ճանտնտնան չէր պարբարին . եւ ատոնց նպատակն էր աշխարհաբարը հետզհետէ գրաբարի ձեւերով ողորդելով՝ զայն օր մը նոյնացնել գրաբարին հետ ։ Այդ չուկէտէն մեկնելով է որ Գարապաշեան

կրցած է իր Վիեննական պատմութիւնը գրել այլանդակ լեզուով մը , որուն մէջ՝ Կաթիլով կարելի է զանել երկակնեցող Գրաշնոր, որոնք Այոնեանի լատիւնագրայիչը կը յիշեցնեն ։ Այդ ուղղութիւնը ընդգրկեցին շատերը՝ արաբաշեանի հետ , եւ այդ շատերուն մէջ էին զբարաղգարար Վենեսիկ Մխիթարեանք ալ . ինչպէս եւ Պոլսոյ գրողներէն անոնք՝ ընդհանրապէս՝ որ կը կարծէին թէ մտածմանց արքայտութիւնը կարելի էր զլարաբարի մեռած ծիրանիկն ատուել կամ նուազ լաջողութեամբ կարկտուած կտորուանքներուն տակ պարսիկել ։ Աշխարհաբարին հաւատարիմ մնացին Վիեննայի Մխիթարեանները , եւ Պոլսոյ գրողներէն անոնք որ զիրենք կարող կը զգային կենդանի գրականութիւն մը արտագրելու եւ ատոր համար կենդանի լեզու մը միայն կ'ուզէին գործածել ։ Եւ հարկ եղաւ որ տարիներով իրենց պայքարը մղէին աշխարհաբարի կուսակիցները գրաբարեաններուն դէմ, մինչեւ որ վերջնական յաղթանակը տարին ։ Գարապաշեան մեծ բաժին մը ունի աշխարհաբարի բնական զարգացման ընթացքին այդ շեղման մէջ . իր գրաբարի քերականութիւնները , — որոնք՝ ինքնին՝ իբր գրաբարի քերականութիւն՝ լաւագոյններն են , — տարածուելով բոլոր դպրոցներուն մէջ, հայերէնի դասին Պլիւտարո գրաղու մը կազմելով, շատ մը սերունդներու միտքը զբարբով ծանրաբեռնեցին . ու բուական ատեն տիրեց յարատոց գրութիւն մը , որու համեմատ մեր գաղտցներուն մէջ սկզբնական կարգերէն մինչեւ բարձրագոյն կարգերը՝ հայերէնի դասերը կը բաղկանային գրաբարի ուսուցումէն միայն , մինչեւ աշխարհաբարը կանոնաւոր ու մաքուր կերպով գրելու համար ոչ մէկ գաս տալու պէտք չէին զգար . — մտածելով (ինչ որ բացարձակապէս սխալ է) թէ գրաբար զիտնալը կը բուէ աշխարհաբար լաւ գրելու համար, Այդ շրջանին է որ Պայպլ-Շատուզի վարչութիւնը , այդ տիրապետող սխալէն վարկուելով, կարենց թէ Աստուածաշունչի ամեն

նստարդ ու մաքուր աշխարհաբարով թարգմանութիւնը զոր ատենով կատարած է Տրկրին (և որուն միակ թերութիւնը պրական) սկսութեանը մէջ է ևւ ոչ թէ լեզուին) անստաշան աղէկ լեզուով մըն էր խմբագրուած, եւ հարկ համարեց զիմել Գարագաշեանին որպէս զի գրաբարախոն աշխարհաբարով վերատին թարգմանէ զայն . Գարագաշեան թարգմանեց իր լեզուովը , բայց այդ թարգմանութիւնը տարածուի չտաւ ժողովրդին մէջ (որուն անհասկանալի և անախորժ էր՝ բնականաբար) . ևւ ասկից քանի մը տարի անաղ, Պայլ-Հաուզի վարչութիւնը որոշեց նոր թարգմանութիւն մը Լքատարակել այսօրուս աշխարհաբարով :

Այդ նոյն սխալին աղեկութեամբն է որ գարձեալ Գարագաշեան մղուեցաւ սճաշակ ոսկեղէն զգրութեան) ոսկեղարեան գրաբարով ամսագիրն հրատարակել , ամսագիր մը որ բրածոյի մը աղաւորութիւնը ձգեց եւ շուտ անհետացաւ . նոյն սխալին հետեանքովն է վերջապէս որ ձախորպ գաղափարն ունեցաւ ոսկեղարեան գրաբարով թարգմանել Լաֆոնթէնի առակները , այսինքն գործ մը որ միմիայն աշխարհաբարով կրնայ թարգմանուիլ , ինչ որ այնքան լաւ հասկցած է Գարբիէլ Վ . Այվազովսքի . որ Գրիլովի առակները թարգմանած է ոչ թէ գրաբար , այլ աշխարհաբար , եւ արտագրած է գործ մը կենդանի ու ամենասիրուն , մինչ Գարագաշեանի թարգմանութիւնը թագաւորի զգետն հողած մտնելի մը կը նմանի .

Սյս վերստաշանութեանը, որոնք Գարագաշեանի զուտ զիտական գործին հետ կապ չունին , պարաւոր ենք ընել երբ իր ամբողջական գործունէութեան վրայ կը խօսինք , որովհետեւ որքան ալ խալին ըլլայ մեր յարգանքը այդ մեծ մտքին համար , անոր մասին դատաստան մ'ըբած ատեննիս այդ յարգանքէն պէտք է նախամեծար համարինք յարգանքը շնամարտութեան , որուն ինքն իսկ հիմէ միշտ համաձայն չդատուեցաւ՝ միշտ յամառօրէն ձյտեցաւ հասնելու :

Գարագաշեան գործած է նաեւ իբրև ուսուցիչ . տարիներով Պոլսոյ զգրոցներուն մէջ , ինչպէս ևւ ընտանիքներու մէջ , դասական հայերէնը սորվեցուցած է Աշակերտած ըլլալով իրեն՝ Պոլսոյ Աղպային կեդրոնական Վարժարանին մէջ , ուսուցիչը մօտէն ճանչնալու ևւ ներքին մարդուն ալ քանի մը յատկանշական գծերը ուսուցնալովնու ասիթն ունեցած եմ Յիշատակը զոր պահած եմ իր ուսուցիչի դէմքէն ու սպաւորութիւնը զոր մարդը վրաս գործած է այդ զգրոցական յարաբերութեանց մէջ՝ անխառնօրէն գեղեցիկ են , հակառակ անհրաժեշտ վերստաշանութեանը զոր պէտք է ընել իր ուսուցչական գործունէութեան ալ մասին , ուր , ինչպէս արդէն գրած եմ ուրիշ աթիւլ , իր Մետրոպոլիտ հայերէնի մոլեռանդութիւնը զինքը կը կուրացնէր հայ լեզուի ևւ գրականութեան ևւ նոյն իսկ պատմութեան այն բոլոր մասերուն ևւ ձեւերուն համար որոնք Մետրոպոլիտան շրջանին հետ կապ չունին , Ես երբեք չեմ ճանչցած մարդ մը այնքան խանդավառ որքան այդ զմայելի ձեւերուն որուն շարս տարի անընդհատ ունկնդրած եմ անխոնջ ու միշտ կրակոտ պաշտամունքի ճառը ոսկեղարեան գրաբարին ուղղուած : Մետրոպոլիտ հայերէնը իր ամբողջ կենսութիւնը հրայքը , իր հողիին գերագոյն սուբլիմութիւնը , իր սրտին միակ սիրականքը եղած էր , ևւ իր կենսութիւնը վերջին շրջանին՝ երբ մենք զինքը ճանչցանք , այնպիսի շրջանի մը ուր մտաւորական տարվանքները քնականաբար աւելի սեղ կը բռնին մաքուրաց — մանաւա՛ղ մտածող մարդոց — սրտին մէջ քա՛ն մարմնեղէն տարփանքները , այդ սէքն ու պաշտամունքը առաւել քան կրքեք սաստկացած , զերտօրոյն սրութեանը հասած ըլլալու էին իր զատեր կը բաղկանային գրեթէ միշտ ոսկեղարեան հեղինակի մը մէկ կտորին ընթերցումն ու բացատրութեանն , պէտք էր սենսել ինչ զուրգուբանքով , ի՛նչ կաթողին :

յուղմունքով, ի՛նչ հնչողական հիացումով կը կարգար եղնիկի կամ Աստուածաշունչի կամ Բիզանդիէ կէջեր • յայժմական երանութեան փայտ մը կը լուսաւորէր այդ պահուն իր սիրուն ծերունիի գողարկի դէմքը • Իր գրասեղանին առջեւ՝ ժամ մը ամբողջ՝ ոտքի վրայ կեցած, իր մտքին ու սրտին ամբողջ ուժերը կը թափէր՝ մեզի փոխանցելու համար իր համոզումներն ու հրայրքը : Այդ, «ոտքի վրայ» : Կարագաշան միակ զատատուն էր, որ ոտքի վրայ կ'աւանդէր իր գասը, հակառակ մեր բոլոր աղաչանքներուն, այդ եօթանասունը անցած ծերունին եւ ոչ իսկ մեկ յօր մը յանձն չառա նստած դաստիարակ : Թեքուս իր նախկին քահանայական կեանքին մէկ հոգեկան մնացորդն էր այդ, դասը իրեն համար նուիրական արարք մըն էր, իր սէրն ու իր հաւատքը Երիտասարդ սերունդներու փոխանցելու սուրբ գործը, զոր պէտք էր յոտընկալու կատարել՝ ինչպէս աղօթք մը կամ քարոզ մը : Բւ պէտք էր նաեւ տեսնել այն մտղեկին զայրոյթը որով կը բռնկէր՝ երբ զուս աշխարհարարի կամ ոչ-տիկեղարեան գրքարարի վրայ խօսէր ճշկո՛ւ չէ աշխարհարար, չինկաննէրէն է » կը գոչէր : Իր այդ ցատուի վայրկեաններուն մէջ, բառերը զոր կը գործածէր՝ երբեմն տարօրինապէս քիչ ոսկեղարեան էին : Բայց ինչ ալ ընէր, ինչ ալ ըսէր, միշտ կը պահէր իր տիպարին ուժից զիղեցկու թիւրը, այն գեղեցկութիւնը զոր կուտայ աղնիւ ու անշահանդիք խանդավառութիւնը :

Տարօրինակ բան է որ այդ նոցն մարդը, որ այնքան առատանուն ու շոտջ էր իր դասերուն մէջ, ուր ինքզինքը ամբողջապէս կուտար իր աշակերտներուն, իր մէջ պարունակած ըլլայ դրամամբ կծծի մը, բայց, աւա՛ղ մարդոց յաւագոյն իսկ մերթ քառս մըն է հակասութեանց : Ի՛նչ փոյթ սակայն՝ մեզի համար՝ իր հասարակ կեանքի թիրուծիւնները : Իր բանասէրի եւ ուսուցչի կեանքին մէջ՝ իր գերբը մնաց միշտ աղնիւ, անկեղծ, խանդավառ, իր սկզբունքներուն եւ համոզմունքներուն հաւատարիմ, ինչպէս հաւատացեալ մ'իր Աս-

տուծոյն : Բլ օք իրմէ աւելի պերճախօտարար գրացած է սորվեցնել մեզի աննրթական, գաղափարական մտաւոր բաներու համար տա՛ծուած սիրոյն վե՛հ գեղեցկութիւնը :

ԱՐՇԱԿ ՋՕՊԱՆԵԱՆ



### ՅԱՅԱՆ ԶՐՊԵՏ

Պ. Մաքէրը երեւան կը հանէ Շահան Ջրպետի մէկ շէկան (եւ հաւանկանօրէն անտիպ) գրութիւնը Լիվորոյթի ու Ամսթերտամի Հայոց մասին : Ջրպետի դէմքը բանասիրական աշխարհին արդէն ծանօթ ըլլալով, Պ. Մաքէրը անոր կենսագրութիւնը երկու բառով յիշեցնել բաւ համարած է : Աւելորդ չըլլայ սակայն թերեւ աւելցնել հոս քանի մը ամերթման նութիւններ այդ շատ հետաքրքրական աննշաւորութեան մասին որ բանասէրներու շրջանէն զուր, մեր մէջ՝ դրեթէ անձանօթ է : Կախանձուութեան ոգիով, ամէն դժուարութեան յաջթիւր ձգտող Տգոր կամբով եւ զիրւ բաթիք մտքով այն Հայերէն միջն էր Բրայետ, որոնք մեր ցեղին պատիւ կը բերին : Ի՛նքին չէր ցալ Փաթը-Ախոյ խորի, շատ քիչ ֆրանսերէն գիտնալով ու երբայակուն սեւ է կեդրոնի մէջ կրթուած չըլլալով հանդերձ՝ յաջողիլ Փարիզի նորաստատարեւելեան լեզուաց վարժարանին մէջ հայերէնի զասը մտցնել եւ ինքզինքն օրջ զասին ուսուցիչ կարգի տալ : Իր շնորհիւ — ստարակոյց զկայ որ իր անձնական զիմուսներով ու ջանքերով է որ այդ զասը հաստատի հասանա՛ծ Դպրոցին վարչութիւնը, որովհետեւ այդ միջոցին սկսեցապէս Ջրպետն զաս ուրիշ հայալէս զկար Ֆրանսայի մէջ, — իր շնորհիւ է որ մեր լեզուին ուսուցումը կրցած է մտնել Փարիզի Արեւելեան լեզուաց վարժարանին յայտագրերին մէջ, վարժարանին հիմնադրութիւնէն (1795) երեք տարի յետոյ (1798), պարսկերէնէն, արաբերէնէն եւ թրքերէնէն տնմիջապէս ետար, նոր յունարէնէն (1811), աշխարհիկ արաբերէնէն (1820), նոր հնդկերէնէն (1830), չինարէնէն (1843), մայայերէնէն եւ ճափարէնէն (1844), ճափոներէնէն (1864), անուսներէն (1868) եւ սուսսերէնէն (1876), շատ ստա՛ծ : Ֆրանսերէն յափազանց քիչ գիտնալուն համար եւ որովհետեւ ուրիշ հայալէս ալ չկար, 1801ին հայերէն իր զասը կը ջնջուէ : Ջրպետ չի վնասիր, տասը տարի